

որ իր Կ. Պոլիս աւելի երկար յապաղումը սուր եւ վտանգաւոր կերպարանք մը պիտի առնո՞ւ Գաղղիա կը վերադառնայ, որ թիշ ետքը կը հիմնէ երկշաբաթերթ մը, *Pro Armenia*, որ իր գոյութիւնը մինչեւ 10 տարի կը պահպանէ: Իր այս օրգանովնէ, որ դիմակազերծ կը ներկայացընէ թուրք կառավարութեան անարդար արարքներն եւ կը ջանայ ի տես ատոնց ի գոյթ շարժել քաղաքակիրթ աշխարհի պետերն: Միեւնոյն ժամանակ ուրիշ ուղղութեամբ ալ կը գործէ Կիյեար հայ տառապող ժողովրդեան կացութիւնը բարտովելու համար: Կը գումարէ յատուկ միտինկներ, կը բանախօսէ այեւայլ առիթներու մէջ, կը զրէ, իր բարձր դիրքը շահագործելով կը դիմէ դեսպաններու միջամտութեան՝ միայն որպէս զի հայութեան բախտը լաւագոյն ծամբու մը վրայ դնէ:

Սահմանադրութեան վերահաստատմանէն ետքը՝ իր յաղթական մուտքովն ի Կ. Պոլիս՝ Կիյեար կը դորդեցընէ հայ համայնքն վերջին սնգամ մը եւս: Հայութիւնը դեռ շատ բարիք կրնար սպասել այսպիսի անծնաւորութենէ մը, — որուն անշահախնդրութիւնը կը հաւասարէր ձեռներիցութեանը, — եթէ 48 տարւան հասակին մէջ մահկանացուն կնքած շըլլար: —

Հ. Պ. Ս.



Ա Տ Լ Ե Ւ Ա Ծ Լ Յ

(Հայութիւն) 1. Տպագրութեան 400ամեկին առթիւ: Մինչ համայն ազգութիւնը կը պատրաստուէր համաշունչ տօնախմբելու հայ տպագրութեան՝ «մեծ տօն, ը», հրապարակ ելաւ Ս. Մալիսասեան հայ տպագրութեան սկզբնաւորութիւնը գարձեալ վերագրելու Աբգար դպրին եւ հետեւ աբար յետաձգելու յորելինական հանդիսութիւնները: Թէ որչափ ազնուութեամբ ետ առաւ Մալիսասեանց իւր վարդապետութիւնը նկատողութեան պիտի չառնունք հոսայստեղ պարզապէս նկատել պիտի տանք միանգամ թէ 1512—1565 տարիներու միջոցը կարծուածին պէս անովասիս անապատ մը չէ հայ տպագրութեան համար:

Ինծի ծանօթ է 1539ին (=anno a Virginis Partu 1539) ի Բարեկա տպուած (=excudebat Parapiae) լատիներէն գործք մը՝ «Ներածութիւն քաղդեկերէն, ասորի հայ եւ ուրիշ տասն լեզուներու» (Introductio in Chaldaicam linguam, Syriacam, atque Armenicam et decem alias linguis) հեղինակութեամբ Theseus Ambrosiusի, որ նիւթ ընտրուած բազմաթիւ լեզուներու ու

նշանագրերու ստուերագծերը կու տայ ինամեալ համառօտութեամբ: Հայ լեզուն ու հայ աղփարետքը մասնաւորապէս յատուկ ուշադրութեան առարկայ եղած է այս գործին մէջ, մասնաւոր գլխակարգութեանց ներքեւ հայ ձայնաւորներն, հայ գրերն ու ներածութիւնը, հայ գրերու բաժանումը, հայ երկրարքառները եւայլն եւայլն մանրամասնօրէն կը քննուին եւ բազմաթիւ հայութուոր օրինակներով կը լուսաբանուին, այս երբեմն էվէր գրուող օրինակները գլխաւորաբար առնուած են Ա. Գրբէն բաւականաչափ մաքուր յաւլուոծ հայերէն շարժական նշանադրերով, որոնց մէջ յատկանշական է տառերու միատեսակութիւնը: Նշանակալից կէտմըն է թէ բուն գործին մէջ ասորերէն եւ հայերէն բերուած օրինակներու համար կը գործածուին ձուլածոյ նշանագիրներ՝ ուրեմն դպրութիւննեան: Իսկ նկատի առնուած միւս բոլոր լեզուներու — նոյն իսկ արաբերէնի — օրինակները տպագիր չեն, այլ յերաշէր, ուրիշ խօսքով տպագրութեան ատեն նոյն լեզուներու յատուկ նշանագրերու պակասութեան պատճառաւ օրինակներու յատկացուած տեղերը գատարկ թուզուած են եւ յետոյ սեւագիր կամ կարմրատառ յերաշէրով լրացուած: Աւելի մանրամասնութեանց չենք կրնար միսիլ հոս, ուշագրաւ է սակայն որ-

Ամբողջականիս վերջաբանին մէջ (192թ) տպագրական գործերու բանուկ յարաբերութիւն մը կը մասնաշնորհի՝ Վենետիկ, Գերրարա (Եւ Բաւիա) քաղաքներու միջեւ. այսպիսի յարաբերութիւններ աչքի առաջ ունենալով կարելի է արդեօք վայրկեան մը անտեսել Վենետիկ քաղաքը եւ Խտալիոյ ուրիշ — ոչ նուազ զարդացած — քաղաքներուն մէջ որոնել հայ տպագրութեան նախորրանը, թերեւս այսպիսի խուզարկութիւններով միայն լուծուի D. I. Z. A. տառերու առեղծուածը որ հակառակ քաղաքիս իրազեկ պրոֆեսորներու քննութեան մնաց շայտան լուծանելի — Վենետիկեան հողոյն վրայ:

Հ. Ա. ՊԱՐԴԱՆՅԱՆ

2. Եռապատիկ մահարձան: — 1. Պիեր Գիյառ՝ հայուն գլխաւոր պաշտպաններէն մին, որ նուիրուած էր հայուն արցունքը սրբելու, այս անգամ ինքնին կը բռնադատէ իր պաշտպանեան — ագդումին - սգալու իւր պաշտպանը: «Pro Armenia»ի քաջաբարբառ, կորովակոս փաստաբանն ընդ միշտ լուց, բայց խօսեցուց եւ պիտի խօսեցնէ իւր վրայ հայը, որ գիտցաւ սգահանդէններով եւ արժանավայել հիմնարկութեամբ յաւերժացնել այս ազնուասիրու գաղղիացւոյն յիշատակը: Կը մաղթենք որ այս հայապաշտպան դիւցազին յիշատակին համար՝ Սամոյ մէջ հաստատուելիք վարժարանն ըլլայ ընդ փոյթայն մահարձանն, որ գարեր ու գարեր պիտի յիշեցնէ այս մեծ մարդուն անուան՝ տառապեալ ազգի մը կողմանէ ցցոյ արուած երախտագիտական զգացման անմոռաց հաւաստիքը: — 2. «Սունդուկեանց կնքեց իւր մահկանացուն, կը գումէր Դր. Նաւասարդեան իւր հեռագրով խմբագրութեանս: Մեծ եղերերգակին կենսագրական համառու ծանօթութիւնն աես «Հանդիսին», այս թուրին մէջ: Թէ ինչ մահարձան պիտի տրուի այս արուեստագետին դամբանին վրայ՝ առ այժմ մեզի անծանօթ կը մնայ: Յամենայն գէպս կաւաղենք իւր մահը, եւ մեր ցաւակցութիւններն կ'ուղղենք իւր ողբացեալ գերգաստանին: — 3. Պրոֆ. Էմիլիո Տէցցա (E. Tezza) վախճանեցաւ Մարտ 30ին ութօնամայ: Corriere della Sera իտալական թերթը (Մարտ 31, 1912) կը գումէր այս բօթը, եւ ի վեր կը հանէ Պատուայի Համալսարանին դասական լեզուաց համեմատական պատմութեան եւ անսկրիտի ուսուցչապետին արժանիքը: Հայ գրագէտը կը ճանչնայ այս հայասիրին ու հայե-

րէնագետին անուն՝ «Բազմավլէպի», եւ «Հանդէս Ամսօրեայի», սիւնակներուն մէջ շատ անգամ պատահած ըլլալով անոր՝ շատ մը համառօտ բայց կարեւոր ուսումնասիրութեանց: Երեսնի չափ լեզուներու տեղեակ էր կ'ըսէ նոյն թերթը, թէպէտ երկարաշոնէ երկասիրութիւններ չի թողար, բայց ահազին թիւ մը կը կազմեն իւր՝ այլեւայլ պարբերականներուն մէջ ցան ու ցիր հրատարակուած հմտական հետազոտութիւններն: Միշտ չիրմ սիրտ մը պահած է Տէցցա հայ ազգին ու հայ գրականութեան նկատմամբ: Վենետիկ ծննդեան քաղքին կը թողու իւր 150,000 ֆր.ի արժողութեամբ գրագարանը: Մեր յարգանքն՝ յիշատակին ողբացեալ ուսուցչապետին, որ կը ցաւէր թէ պիտի չկարենար մասնակցիլ «Հանդիսի, Յուշարձանին», այն «Հանդիսին», որ կը կանգնէ այս համառօտ մահարձանը անոր գերեզմանին վրայ:

Հ. Գ. ՄԵՆՀԱՅԵԱՆ



ՄԱՑԵՆԱԽՈՍԱԿԱՆ

Գ. Ա. Ք. Աղանեանց Դիւան Հայոց Պատմութեան. Դիրք Թ. Տովմէփ Կաթուղիկոս Արդութեան, Մասն Ա. 1778-1800 Տիւ. տպ. Օք. Ն. Աղանեանց, 1911, 4^o, էջ Զ+555, մի պատկերով եւ շորս վիմատիպ վաւերագրեալով: Գին՝ քրտ.

Տակաւ թէեւ, բայց յարատեւաբար կը բարձրացընէ Աղանեանց իւր այնչափ օտակար Դիւաններու շէնքը: 1893է մինչեւ այսօր իննը ստուար պատկառելի հատորներ շարուեցաւ քովեքով, մին միւսէն աւելի հետաքրքրական բովանդակութեամբ. գեռ 10 ուրիշ հատորներ պատրաստ կը սպասեն մեղուածան հեղինակին գրասեղանին վրայ առատաձեռն մեկնասաններու ձեռնտուութեանց: Մեծանձնն մեկնասի մը Մեծաշուր Խշան Բորիս Ն. Երկայնաբաղուկ-Արդութեանի առատաձեռնութեան արդիւնք է արդէն առաջիկայ իններորդ գիրքս՝ նուիրուած Ցովսէփ Արդութեանի կենաց. Գրագէտներէ ոմանք, ստոյգ է, զբաղեցան Ցովսէփ կաթուղիկոսի կենսագրութեամբ, բայց չենք համարձակիր կարծել թէ անոնք այս իր ժամանակին, իր լայնածաւալ յարաբերութիւններովն եւ ուսուական արքունեաց մէջ ունեցած հզօր ազգեցութեամբը նշանաւոր արքեպիսկոպոս—